

ծաւորներուն բանեցուցած կանթեղներուն բոցէն յանկարծ կը բռընկի, և ընդարձակիլ ուզելով՝ ածխահանքին մէկ դին մէկալ դին կը ճաթեցընէ. անով գործաւորներուն որը փլաճներուն տակը մնալով կը մեռնի, որն ալ ան բռընկած կազէն կ'այրի կը մրկի': Ուստի հարկաւոր եր նոր տեսակ լապտեր մը շինելու, որ չկարենայ կազը բռընկցընել, ու աս ամէն խեղճութեան դիմացը առնօւի:

Եցկու անգղիացի բնալոյծներ դիտեր տեսեր էին, թէ՝ որ և իցէ բռընկած կազ բարակ խողովակի մէջէն չկրնարանցնիլ. նմանապէս թէ որ ճրագի բոցին վրայ մետաղի կտոր մը կամ թել բռնենք, բոցը իր տաքութիւնը շատ մը կը կորմնցընէ. անոր համար կը սկսի չափէն աւելի ծուխ հանել: Այս պատճառաւ է որ եթէ երկաթի թելէ հիւսած ցանց մը բռնենք բոցին վրայ բոցը չկրնար ցանցին ծակերէն անցնիլ: Ուստի աս սկզբանց վրայ շինեց Տեւի բնալոյծը իր ապահչովուել լապտերը': Այսինքն պողպատ թելէ հիւսուած ցանցով մը պատեց բոցին չորս դին. աս բանս աղէկ յաջողեցաւ, և հիմա ամէն ածխահանքերու մէջ աս կերպով շինուած լապտեր կը բանեցընեն: Այսն զի թէպէտ և ցանցին տակի կազը բոլորովին ալ բռընկի, չկրնար բոցը դրսի կազը բռընկցընել, վերի ըսուած պատճառին համար: Այս լապտերը կը նայ գործածուիլ նաև տնական բաներու մէջ, ինչպէս ցորեննոցները, մարագները, ածխանոցներն ու գինետունները մտնելու ատեն. վերջապէս ուր որ այնպիսի նիւթեր դրուած են՝ որ կը նան դիւրաւ բռընկիլ:

Պարոն Տիւմէնիլ<sup>1</sup>: անունով գաղղիացին 1834<sup>2</sup>ն հնարեց ուրիշ տեսակ լապտեր մըն ալ որ 1837<sup>3</sup>ն Պաղղիացոց Ճեմարանը ընդունեցաւ: Այսիկայ հաստ ապակիէ գլան մըն է՝ տա-

սը կամ տասուերկու հատ երկըթէ հաստ թելերով պատած: Ո արի կողմը երկու հատ կոնոնածեւ ծակ կայ՝ մետաղէ ծածկութով. աս ծակերէն կը մտնէ օդը լապտերին մէջ, իսկ բոցը ծխնելուզի պէս խողովակէ մը դէպ ՚ի վեր կը բարձրանայ, և ան խողովակին վերի ծայրը մետաղէ ծածք մը կայ՝ քովերը բաց: Ո ապտերը աս կերպով շինուած ըլլալուն համար, օդը սաստիկ յորձանքով մը վարի ծակերէն ներս կը մտնէ անդադար ու խողովակին վերի կողմէն դուրս կ'ելլէ: Ուստի երբոր ջրածին ածխուտ կազը լապտերին մէջ բռնկի, մէկէն կը սկսի լապտերին ապակին սաստիկ ցնցուելով քովի երկաթներուն զարնուիլ. և ան ձայնը այնչափ զօրաւոր է որ գործաւորները հետուէն ալ կը լսեն, վրայ կը համնին ու կը մարեն:

### ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԿԱՆ ՏԵՇԱԿՈՒԹԻՒՆ

Այս լիպրէ սև սապոնը ութը լիպրէ ջրի մէջ հալեցուր, ու պզտիկ աւելով մը մէկտեղ ժողվուած թըրթուրներուն վրայ սրսկէ. իսկ թէ որ մէկտեղ չեն, բոլոր ծառին վրայ ցանէ ան ջրէն. որդերն որ աս ջրով կը թըրթուին՝ կը մեռնին. միայն թէ քանի մը անգամ կը կնելու է գործողութիւնը:

### ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՇԱԿՈՒԹԻՒՆ

#### ԱՌԱՄԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ


Այս լիպրէ ու լարիցէնարէ աշխարհները:

Ի ՏԱԼԻԱՑԻՆ զարմանալի շէնքերուն մէջ խիստ անուանի են նաև աս երկու ծուռ աշտարակները Պիոլոնիաքաղաքը: Այսոնց մէկը որ Ացինելլի կ'ըսուի, ու լատալիայի բարձր շէնքերէն

<sup>1</sup> Տես Ա Հատոր, Երկս 178:

<sup>2</sup> Գ. Լ. Lampe de sureté.

<sup>3</sup> Du Mesnil.



### Աշխելէ ու Կաբեղչնորի աշտարակները :

Ակն է, յայտնի չէ թէ որ ատեն շինուած է . այսափ միայն կը գիտցուի որ հազար տարիէն աւելի հին է , ու շէնքին կերպէն կ'իմացուի թէ այլեայլ ատեն բարձրացուցած է : Ասոր բարձրուիը գետնին երեսէն 256 ոտնաչափ ու 7 բժաշափ է , ծռութիւնը 4 ոտնաչափ ու 11 բժաշափ . և վերի ծայրը մէկ զանգակ մը կախուած է՝ պատիկ գմբեթի մը տակ :

Երկրորդ աշտարակը որ Կարիզենտի կամ Կարիզենտա կ'ըսուի , 1110<sup>ին</sup> շինած է Կարիզենտի անունով ցեղին ծախքովը : Ասոր բարձրութիւնն է 130 ոտնաչափ , և ծռութիւնն է 8 ոտնաչափ գէալ 'ի արեելք , ու 3 ոտնաչափ գէալ 'ի հարաւ . ձեզ քառակուսի . վրայի կտորը փլած ըլլալով հարեալ աշտարակ՝ ալ կ'ըսուի :

1 Իտ . Torre mozza .

Ի՞ս երկու աշտարակներուն ալ ծըռութեանը վրայ երկար ատեն վէճ եղած է իմաստնոց մէջ . ոմանք կ'ըսէին թէ ատեն անցնելով կամաց կամաց ծռեր են . ոմանք ալ թէ բուն 'ի սկզբան այնպէս ծուռ շինուած են : Առջի կարծիքը ասով միայն քիչ մը կը հաստատուի որ երկու աշտարակներն ալ յիսուն կամ վաթսուն տարուան մէջ կէս կամ մէկ բթաշափ աւելի ծռեր են : Ի՞այց երկրորդ կարծիքը շատ աւելի հաւանական է , և շատին ընդունելի է . որովհետեւ այսչափ հարիւր տարուընէ 'ի վեր միշտ ծուռ տեսնուած են . և այնչափ գետնաշարժներ որ եղեր են Պոլսնիա քաղքին մէջ՝ աս աշտարակները չեն փրկած , ու ժողովուրդն ալ ոչ երբեք վախցեր է թէ յանկարծ կրնան փրչչիւ :

Իսկ թէ արդեօք ինչ բանի համար շինուած են աս աշտարակները , հաւանական կարծիքն աս է թէ Իտալիայի սաստիկ խոռովութիւններուն ու պատերազմներուն ատենները իբրև բերդ կամ բանտ շինուած են : Ի՞նչ և իցէ կերպով , այսպիսի նիւթական հին յիշատակարանները միշտ մարդուս միտքը կը ձգեն մարդկային մեծութեան ու աշխատանքին ունայնութիւնը . վասն զի աս աշտարակները կանգնող Պահնելի ու Լարիզենտի ցեղերը հիմա չեն մնացած , ու միայն իրենց անունը ան ծուռ ու փլփրկած աշտարակներուն վրայ մնացեր է , և ո՛ գիտէ դեռ քանի հարիւր տարի ալ պիտի մնայ . բայց վերջը վերջը անոնց ալ յիշատակը պիտի ջնջուի :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ .

ԿԵ-ՊԱՆ :

Ի՞շէն մարդ գիտէ թէ որ և իցէ գիտութեանց և արուեստից մէջ առաջ երթալու համար՝ պէտք է գի-

տող բնութիւն ունենալ , ամէն բանի մէջ խելք բանեցընել , ու ամէն բանէ խելք սորվիլ . բայց խիստ քիչ մարդ կայ որ կարող ըլլայ աս դիտողութիւններս ընել ու առաջ երթալ : Ի՞ն քիչերուն մէջ ալ եզական եղած է մեծանուն Կեւտոն փիլիսոփան , որուն վրայ համառօտ տեղեկութիւն մը տանք հոս :

1642ին երբոր Գիորենցա քաղքին մէջ մեռաւ Գալլիէս Գալլիէի երելի աստղաբաշխը , Ինգղիայի ինքոն ըսուած կոմսութեանը Առլութորփ գեղին մէջ ծնաւ Խաչակը Կեւտոնը , որ անգղիացւոց հնչմամբ Կիւթըն ալ կ'ըսուի :

Պղտիկութենէ 'ի վեր մեքենական արհեստներու ետևէ ընկաւ . քանի որ գեռ տղայ էր՝ երբեմն ծառերուն տակը նստած , երբեմն դեղածախին խանութը քաշուած՝ պղտի դանակով մը տեսակ տեսակ տղայական խաղալիքներ կը շինէր . տասնուերկու տարուան եղած ատենը ջրով շարժելու ժամացոյցներ ու պղտի ջըրաղացք մը շինեց , որուն մուկ մը լծելով՝ ցորենը կ'աղար : Առլութորփ գեղին մէջ ամէնքը մատով կը ցուցընէին Խաչակը . ամէն արհեստաւորներ կը յործորէին զինքը որ իրենց արհեստին գործիքները կատարելագործէ . ինչուան ճարտարապետներն ալ երբոր իրենց արհեստին մէջ դըժուար ինդիր մը հանդիպէր՝ իրեն խորհուրդ կը հարցընէին թէ ինչպէս գլուխ հանեն ան բանը :

Կեւտոնին քեռին տեմնելով աս տղուն բարակամտութիւնը , սկսաւ մտածել թէ ինչպէս կը թէ զանիկայ . ուստի իր ծախքովը Վէյմարիձի համալսարանը խրկեց . ան ատեն , Խաչակ տասնըութը տարեկան էր : Այց տարուան մէջ այնպիսի գիւտեր գտաւ որ իր անունը ամենուն յայտնի եղաւ , մանաւանդ թուաբանութեան , աստղաբաշխութեան , բնաբանութեան ու բնալուծութեան մէջ :

1665ին գտաւ գրահաշուին կամ